



Ազդարարութեան Trumpet's Sound Վիճակ

52-րդ ՏԱՐԻ, ԱԽՈՏՐԱԼԻԱ
ՅՈՒՆԻՍ - ՕԳՈՍՏՈՍ 2021

«ԱԶԳԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՓՈՂ»
Երկամսյա հոգեւոր քերթ

Պատասխանատու խմբագիր՝
հովիտ Հրաչ Գոյցուճեան

ACM AUSTRALIA
PO BOX 1593,
CHATSWOOD NSW 2057
EMAIL: hkiujian@acmaust.org
URL: www.acmaust.org



Բովանդակութիւն

Խաչը	3
<i>Հովիտ Հրաչ Գոյցուճեան</i>	
Սաղմոս 32.....	5
<i>Տնա Մրումքք</i>	
Անմեղ կեանքը	7
<i>Նէլլ Պուրման</i>	
Մանր-մունը կանոններ	10
<i>Աւրս Տիրապ</i>	
Ինչո՞ւ քաղցկեղը	
Կը կոչեմ իմ օրինութիւնս	13
<i>Հովիտ Հրաչ Գոյցուճեան</i>	

Յայաստանը ձեր աղօքքներու
կարիքն ունի.

- Աղօքեցէք COVID-19-ով
վարակուած շատ մարդկանց
համար:
- Աղօքեցէք դպրոցական
երեխաներու համար:
- Աղօքեցէք Յայաստանի
եւ Արցախի սահմաններու
եւ խաղաղութեան
վերականգնման համար:
- Աղօքեցէք Լիբանանի
մէջ հանատարած
աղքատութեան համար:
- Աղօքեցէք Յայաստանի,
Արցախի, Սուրիայի եւ
Լիբանանի մէջ մեր խնամքի
տակ գտնուող բազմաթիւ
ընտանիքներու համար:
- Աղօքեցէք մեր առաքելական
դաշտին մէջ ծառայող
աշխատակիցներուն համար:

Կազմի մէկարք՝ Օգոստոս 2007թ.:

Խաչը

Կըստի թէ խաչը յօրինուած է պարսիկներու կողմէն 6-րդ դարուն մէջ (մ.թ.ա.): Շատ շանցած յոյները սկսեցին յանցագործներուն պատժել խաչելությամբ, իսկ յետոյ նոյնը ըրին նաև հռոմեացիները:

Երբ Երուսաղէմը գրաւուած էր հռովմէացիներու կողմէ, հրեայ ժողովուրդը ծանօթ էր խաչի պատիժին: Երբ Յիսուսին կը դատէին, բոլորը սկսեցին բացականչել. «Խա՛չը հանէ ատիկա, խա՛չը հանէ»:

«Յիսուսին նայինք՝ մեր հաւատքին առաջնորդին ու կատարողին, որ իր առջեւ կեցած ուրախութեանը համար խաչը յանձն առաւ, ամօրը արհամարհեց ու Աստուծոյ արռոջին աջ կողմը նատաւ» (Եբթ. 12:2):

Յիսուսը պատրաստակամօրէն ընդունեց խաչի պատիժը, քանի որ առանց խաչի փրկութիւն չկայ մարդկութեան համար: Առանց արիւն քափելու չկայ մեղքի բոլութիւն:

Ի՞նչ նշանակութիւն ունի խաչը մեզ համար այսօր: Շատերը կը դգորիին ըսելով. «Իմ խաչս շատ ծանը է, իմ խաչս իմ ուժերիս վեր է»: Այսպէս ըսելը կը նշանակէ, որ անոնք խաչի նշանակութիւնը ճիշտ չեն ըմբռնած: Անոնք կը մտածեն, թէ այս կեանքի դժուարութիւնները խաչեր, որոնք պէտք է կրեն: Եւ շատ յաճախ այս «խաչերը» պատրաստուած կ'ըլլան մեր շնորհի: Մեր վարքագծի, լեզուի, վերաբերմունքի եւ բնաւորութեան պատճառով: Բայց ի՞նչ էր խաչը Տէր Յիսուսի ժամանակ:

«Այն ատեն Յիսուս Իր աշակերտներուն ըսաւ. «Եթէ մէկը իմ ետեւ էս զալ կ'ուզէ, բող իր ամձը ուրանայ եւ իր խաչը վերցնէ ու իմ ետեւ էս զայ» (Մատթ. 16:24):

Առաջին դարուն մէջ խաչը առօրեայ խնդիրները չէր: Խաչը խնդրահարոյց դրացին չէր: Այն առողջական խնդիր չէր: Խաչը մարդկանց արուած բան մը չէր, որը իրենց աւելի լաւ քաղաքացիներ կը դարձնէր:

Խաչը կրող մարդը իր մահը կնքելու ճանապարհին էր: Ան ինչ-որ բան չէր ձեռնարկեր ինքն իրեն աւելի լաւ մարդ մը դարձնելու համար: Ան իր կեանքը աւարտելու եզրին էր:

Ուրեմն ի՞նչ նկատի ուներ Տէրը խաչը վերցնել ըսելով: Երբ Ան կրեց իր խաչը, Ան մահուան ճանապարհին էր: Մենք մեր խաչերը կը վերցնենք ու կը հետեւինք զինք:

Կորնքացիներուն ուղղուած իր 1-ին նամակին մէջ Պօղոսը այսպէս կը գրէ. «Վկայ կը բերեմ այն պարծանքը՝ որ ձեր վրայ ունիմ Քրիստոս Յիսուս մեր Տէրոշմով, որ ես ամէն օր կը մեռնիմ»: Ի՞նչ նկատի ուներ ան: Հնարաւոր է երկու բան.

- Ան պատրաստ էր Տէր Յիսուսի համար մահանալու: Շատ անգամ Աւետարանի հոչակման ժամանակ Պօղոսի կեանքը վտանգի կը ենթարկուէր:
- Ան ամէն օր կը մահանար իր անձին նկատմամբ: Իր անձնական ցանկութիւնները ոչինչ էին Տէր Յիսուսին գրիացնելու եւ զինք հաւատարմօրէն ծառայելու նկատմամբ:

Իրաքանչիւր հաւատացեալ կանչուած է խաչ կրելու. մենք այդպէս կ'ընենք Տէրոց հանդէպ մեր հաւատքի պատճառով: Ոմանց համար այդ կը նշանակէ հալածանք եւ մահ, բայց մեզ բոլորիս համար այն կը նշանակէ մահանալ մեր անձին եւ ասլիլ մի միայն Տէր Յիսուսի համար: Խաչը կրելը մեզ աւելի մօս կը պահէ Տիրոջը, որուն կը սիրենք ու կը ծառայենք:

Յաջորդ անգամ, երբ կը զգաք խաչի ծանրութիւնը, յիշէք Յիսուսին, ով Իր Անձը տուաւ աշխարհի փրկութեան համար:

Հ. Գ.

¹ Ամէն բանի ատենք կայ, ու երկնքի տակ եղող ամէն գործի՝ ժամանակը: ² Ծնանելու ժամանակ եւ մեռնելու ժամանակ, տնկելու ժամանակ ու տնկուածը խելու ժամանակ,

³ մերցնելու ժամանակ եւ թժկելու ժամանակ, կցնելու ժամանակ ու շինելու ժամանակ,

⁴ լալու ժամանակ եւ ծիծաղելու ժամանակ, սուգ ընելու ժամանակ ու կաքաւելու ժամանակ,

⁵ քարեր դոլս նետելու ժամանակ ու քարեր հաւաքելու ժամանակ, գրկելու ժամանակ ու գրկէ հեռացնելու ժամանակ, ⁶ փնտռելու ժամանակ եւ կորսնցնելու ժամանակ,

⁷ պատռելու ժամանակ եւ կարելու ժամանակ, լրելու ժամանակ ու խօսելու ժամանակ,

⁸ Սիրելու ժամանակ եւ ատելու ժամանակ, պատերազմի ժամանակ

ու խաղաղոքեան ժամանակ» (Ժող. 3:1-9):

Սաղմոս 32

32-րդ Սաղմոսը երկրորդ սաղմոսն է, որը վերևագրուած է, որպէս ապաշխարութեան Սաղմոս: Այնտեղ կը տեսնենք, թէ ինչպիսի տանգանքներու միջոցով անցած է սաղմոսներուն նախքան ապաշխարութեամբ Տիրոջը դառնալն ու իր յանցանքները խոստովանելը:

Սաղմոսը կը սկսի երանիով մը, ինչպէս Սաղմոս 1-ը: Տերոջ ճամբաներուն մէջ քալողը օրինեալ անձ է. իսկ այս սաղմոսին մէջ օրինեալ է ան, որուն անօրէնութիւնները քողուած են ու մեղքերը ծածկուած են:

Սաղմոսին մէջ չարութիւնը չորս բառերով նկարագրուած է՝ անօրէնութիւն (կամ անհնազանդութիւն), մեղք, յանցանք եւ նենգութիւն: Անօրէնութիւնը որոշակի օրէնքի խախտումն է. այն ապստամբութեան կամ անհնազանդութեան գործողութիւն է: Մեղքը Աստուծոյ դրած չափանիշէն պակսիլն է. մենք թերացած ենք (յաճախ դիտաւորեալ) Անոր սահմանած չափանիշէն: Յանցանքը սխալ արարքն է, մինչ դեռ նենգութիւնը մեր մտադրութիւններու քողարկումն է, որպէսզի որիշները չիմանան մեր մեղքերու մասին:

Նախքան Դաւիթը իր մեղքերը խոստովանելը ան փորձեց ճնշել մեղքի ցանկացած զգացում, բայց չկրցաւ: Լուս մնալով ան մաշեցաւ՝ անընդիատ հառաչելով: Աստուծոյ ձեռքը ծանրացաւ իր վրայ: Անոր ուժը թոյլցաւ ինչպէս ամառուայ չորութիւնը:

Դաւիթը հասաւ այն կէտին, երբ ան ընդունեց իր մեղքը Տերոջ առջեւ: Ան դարդեցաւ իր անօրէնութիւնը ծածկել: Ան իր յանցանքները խոստովանեց Տերոջը եւ գիտակցեց, որ Աստուծութիւններու մեղքի անօրէնութիւնը: Այս Սաղմոսէն կը սորվինք այն օրինութիւններու մասին, որոնք կը տրուին այն անձին, ով կը խոստովանէ իր մեղքը Աստուծոյ:

- Անոր անօրէնութիւնները ներուած են: Եթէ անձը ներուած է, ապա ազատ է արձակուած իր ունեցած պարտաւորութիւններէն: Անձը, որու պարտքը ներուած է պարտաւոր չէ վարկը մարել: Անձը, որու մեղքերը ներուած են ստիպուած չէ իր մեղքերու տուգանքը վճարել:

- Անոր մեղքերը ծածկուած են: Սա մեզ կը յիշեցնէ Քաւութեան օրուայ ծիսակատարութիւնը: Քահանայապիսը ցովի արիւնով կը մտնէր Ամենասուրբ Վայրը՝ իր եւ իր ընտանիքի մեղքերուն համար: Այնուհետեւ այդի արիւնով կը մտնէր ժողովուրդի մեղքերուն համար: Տապանակի քաւութեան վրայ սրսկուած արիւնը ժողովուրդի մեղքերու համար ծածկոց կը համարուէր: Հին Կտակարանի ժամանակներուն, եթէ անձի մեղքերը ծածկուած էին, ապա ան կարող էր շարունակել Աստուծոյ հետ հաղորդակցի:
- Անոր անօրէնուրիխինը իրեն պիտի չսեպուի: Այլ խօսքով, ան արդար պիտի համարուի: Այն անձը, ով կարող է օրէնքը կատարելապէս պահել արդար է, ան օրէնքի դէմ ուղիղ է, եւ օրէնքը իր դէմ որեւէ պահանջը չունի: Բայց օրէնքը խախտած անձը կարող է արդարանալ՝ վճարելով իր մեղքի տուգանքը: Սակայն մեղաւորներու համար անհնարին է սա, քանի որ մեղքի վարձքը մահ է՝ հոգեւոր մահ: Սա Աստուծու յախտենական բաժանում կը նշանակէ: Բայց ինչ-որ Մէկը վճարեց մեր մեղքի տուգանքը: Յիսուս Քրիստոս արդարը մահացաւ մեր մեղքի համար, որպէսզի եթէ հաւատանք Իրեն արդար սեպուինք: Հաւատացեալի համար ասիկա կը նշանակէ, որ իր անօրէնուրիխինը իրեն պիտի չսեպուի:

Սաղմուերգուն կոչ կ'ընէ բոլոր աստուածապաշտներուն աղօրել Աստուծոյ գտնուելու ժամանակ: Անոնք, որոնք այդպէս կ'ընեն Աստուծոյ պաշտպանութիւնը պիտի վայելեն: Զուրերուն հեղեղներուն ժամանակ անոնք ապահով պիտի ըլլան: Այդպէս պիտի ըլլայ, քանի որ Տէրը անոնց ապաստարանն է: Ան ոչ միայն ապաստան կը տրամադրէ դժուարութիւններու պահին, այլև փառարանութեան երգ կը դնէ անոնց բերանին մէջ:

8-րդ համարը Սաղմոսի կերպոնական նշանակութիւն ունեցող համարն է: Աստուծ կ'ըսէ, թէ Ինքը մեզի պիտի սրբեցնէ մեր երթալու ճամբան: Կը յիշենք Տէր Յիսուսի խօսքը, որ ըսաւ. «Ես եմ Շամբան, Շշմարտութիւնը եւ Կեանքը»: Ան Սուրբ Հոգին ուղարկեց մեր երթալիք ճամբուն մէջ մեզ առաջնորդելու համար: Ան կը սրբեցնէ մեզ: Աւելին, Անոր աչքը մեր վրայ է՝ պահպանելու եւ ուղղորդելու համար:

Մեզ յստակ կ'ըսուի, թէ ձիու կամ ջորիի չնմանինք: Զորին համառութեան համբաւ ունի, ան աւելի համաւ է քան ձին, քայց այս կենդանիներէն ոչ մէկը հասկացողութիւն չունի, եւ անոնց պէտք է սանձնվ ու պախուցով վերահսկել, որպէսզի հնազանդին:

Ամբարիշտները կը հրաժարին Տերոց կամքին ենթարկուիլ, եւ որպէս արդինք շատ տանջանքներու կը հանդիպին իրենց կեանքին մէջ: Անոնք կը տարբերուին Տիրոջը յուսացողներէն: Ողորմութիւնն ու բարութիւննը պիտի պատեն արդարներուն:

Երբ կը խորիինք ասոր մասին, մենք կը լսենք Տիրոջմով ուրախանալու եւ իրմով ցնծալու պատուիրանը: Արդարներն իսկապէս կարող են ուրախութիւնէն երգել:

Այս Սաղմոսը կը խրախուսէ մեզ խոստովանել մեր մեղքը այն պահին, երբ կը զիտակցինք մեր սխալը: Մենք պէտք է քոյլ տանք, որ Տերը սորվեցնէ մեզ մեր երթալու ճամբան, եւ նաև քոյլ տանք Իրեն, որ Իր աչքով առաջնորդէ մեզ: Այդ ժամանակ մենք կը վայելենք այն մարդու օրինութիւնը, որուն յանցանքները քողուած են ու մեղքերը ծածկուած են:

Տնն Սթորմը

Անմեղ կեանքը

Եկէք փորձնեք պատկերացնել, թէ որքան տարբեր կ'ըլլար ձեր կեանքը, եթէ ընդհանրապէս մեղք չունենայիք: Ինչո՞ւ: Քանի որ շատ մարդիկ կը կարծեն, թէ իրենց մեղքերը քիչ են ու անճշան. անոնք չեն զիտակցիք, թէ ինչ աստիճանի մեղքը ապականած է իրենց: Ասիկա հեշտ վարժութիւն մը չէ, քայց արժէ փորձել:

Այսպիսով, ձեր անմեղ կեանքը կը կառավարուի առաջին՝ սիրով, նախ՝ Աստուծոյ, ապա մարդկանց նկատմամբ: Ընտանիքի, ընկերներու, գործընկերներու եւ անծանօթներու հետ ձեր քոլոր փոխյարաբերութիւններուն մէջ կ'արտացոլայ Աստուծոյ եւ մերձաւորներու հան-

դեպ ձեր ունեցած սէրը: Դուք երբեք չեք ձախողի ուրիշներու կամ Աստուծոյ հանդէպ ձեր պարտականութիւնները կատարելու մէջ:

Աստուծոյ հանդէպ ձեր սէրը կ'ըլլայ ամբողջական՝ սրտով, հոգով, մտքով եւ զօրութիւնով: Ձեր սիրոյ մէջ շեղում կամ թերութիւն չի գրտնըուիր, քանի որ այն ճիշտ այնքան է որքան պէտք է: Ձեր սէրը կ'երեւայ Աստուծոյ հնազանդելու մէջ. հնազանդութիւն, որը յօժարաբար, ուրախութեամբ եւ անմիջական է: Ձեր հաւատքն առ Աստուծ երբեք պիտի չտատանուի, եւ ձեր աղօքքը կ'ըլլայ իրական, առատ, մտերիմ ու անկեղծ:

Մերձաւորներու հանդէպ ձեր սէրը նոյնակս յօժարական եւ ամբողջական կ'ըլլայ: Դուք երբեք դժկամութիւն չեք ունենար ձեզմէ առաջ ուրիշներուն հոգալու մէջ եւ երբեք չեք ափսոսար, որ որեւէ իրավիճակի մէջ կրնայիք աւելի լաւ կամ շատը ընել: Դուք երբեք ծոյլ, եսասէր կամ եսակեղուն չեք ըլլար: Դուք երբեք չեք զբաղուիր ինքնազբութեամբ կամ վլէժմներութեան մտքերով: Դուք երբեք ձեր անձը չեք բարձրացնէր կամ ուրիշներուն չեք ստորացնէր: Դուք երբեք սուս վկայութիւն չեք ըներ, այլ միայն ճշմարտութիւնը կ'ըսէք՝ սիրով: Դուք երբեք ստիպուած չեք ըլլար ներողութիւն խնդրելու կատարուածի կամ ըստուած խօսքի համար, կամ չկատարուածի ու չըստուած խօսքի համար: Դուք երբեք ստիպուած չեք ըլլար եւս քաշելու չմտածուած կամ յիմարաբար արտաքրած խօսքը:

Ձեր կեանքը կը բնութագրուի խաղաղութեամբ, որուն չեն յաղբեր դժուար պարագաներն ու վիրաւորանքները, իսկ ձեր քարմացող ուրախութիւնը նկատելի կը դառնայ ձեր շուրջը գտնուող վախցած, զայրացկոտ, լկտի եւ ազահ մարդոց մէջ: Դուք չեք հայրտանար: Ձեր խոնարհութիւնն ու պարզ գոհունակութիւնը օրինութիւն կ'ըլլայ բոլոր անոնց համար, ովքեր կը շփուին ձեզի հետ: Դուք նոյն մարդը կ'ըլլար թէ՝ մուրացկանի եւ թէ՝ քագաւորի հետ շփուելու ժամանակ:

Այս իմ նշաններէս ոչ մէկը չեք կրնար ձեռք բերել վարժութիւններու, դասընթացներու կամ խորհրդածութեան միջոցով: Այն պէտք է ձերը ըլլայ ձեր ճամբան սկսած ատենին՝ ամենավաղ մանկութիւնն, եւ միայն տարիներ անց այն կը հասունանայ ու արմատ կը կապէ:

Դուք երբեք չեիք իմանար մեղքի տաճանքները, չեիք վախնար ապագայ դատաստանէն, եւ երբեք ստիպված չեիք ըլլար ո՞չ Աստուծոյ ողորմութիւնը եւ ո՞չ ալ մարդու ներումը խնդրելու: Դուք կը հասկնայիք, որ ձեր մէջ ոչ մեղք չկայ: Ձեր մտքերու, խօսքերու եւ գործերու միջեւ միշտ կատարեալ հետեւողականութիւն եւ ներդաշնակութիւն կ'ըլլար: Ձեր միտքը մաքուր, սէրը՝ իրական, կարեկցանքը՝ գործնական եւ աղօքքը անկեղծ կ'ըլլար:

Կարելի է այս ցանկը երկարցնել, բայց մենք այնքան հեռու ենք վերոյիշեալ հրաշալի կեանքէն: Ընդամենը մի քանի պահ լուրջ մտածելը կ'օգնէ մեզ հասկնալու, թէ մեղքը մեր էութեան մասը դարձած է, եւ ոչնչ չենք կրնար ընել անոր ապականութիւնէն խուսափելու համար:

Սիրելի՝ ընթերցող, Նազովրեցի Յիսուսը ապրեցաւ այստեղ նկարագրուած կեանքը, եւ շատ աւելին: Ոչ ոք երբեւ չէ պնդած, թէ ապրած է այնպէս, ինչպէս Ան: Մնացածս՝ ի ծնէ մեղքի մէջ մեռած ենք:

Տեր Յիսուսը աշխարհ եկաւ, որպէս մեղքի անմեղ պատարագ՝ մեր հոգիմերը փրկելու համար: Ան Իր Անձը զոհաբերեց եւ Աստուած Իր գօրութեամբ մեռելներէն յարուցանեց Անոր, եւ այդպիսով փրկութեան ճամբան բացաւ մեզի համար:

Վստահ եմ, որ կարող էք տեսնել, թէ որքան անհնար է Աստուծոյ առջեւ մեր սեփական բոյլ ջանքերով արդարանալը:

Տեր Յիսուսի մահը, որում մենք էինք արժանի, մեր փրկութեան միակ յիսն է: Սիայն Աստուծոյ շնորհրով, մեր մեծ կարիքը խոստովանելով եւ մեր Փրկիչ Տեր Յիսուս Քրիստոսին վստահելով կրնանք ճաշակել Աստուծոյ հրաշալի ներումը, խաղաղութիւնն ու լիովի կեանքը:

Արդեօք ձեր մեղքը ներուա՞ծ է: Տեր Յիսուսին կը ճանչնա՞ք որպէս ձեր Փրկիչը: Պատրա՞ստ էք Իրեն հետ հանդիպելու:

«Վասն զի Աստուած Իր Որդին չորկեց աշխարհ, որպէս զի աշխարհը դատէ, հապա՝ որպէս զի աշխարհ անով փրկուի» (Յովհ. 3:17):

Նէյլ Պուրման



Մանր-մունք կանոններ

Հռովմ. 14

Ի՞նչ կը նշանակէ քրիստոնեաներու հետ ապրիլ, որոնց հաւատքը կը տարբերուի մեր հաւատքէն: Աստուածաշունչը լի է օրինակներով, որոնք կը նկարագրեն, թէ ինչ կը նշանակէ ապրիլ որպէս քրիստոնեայ: Աստուածաշունչին մէջ քրիստոնեաները համեմատուած են քարերու հետ, որոնց շինարարը կողը կողքի դնելով գեղեցիկ կառոյց մը կը կառուցէ, որտեղ Աստուած Ինք կը բնակի: Մենք աղիս չենք այլ քար: Աղիսէ կառոյցը շատ կը տարբերուի քարէ կառոյցէ: Աղիսները շինհրապարակ կը հասնին, ատոնք շափերով ու ձեւով միատեսակ են, պատրաստ են կողք կողքի դրուելու: Բոլոր աղիսները նոյն շափը ունին, քանի որ նոյն կաղապարէն դուրս եկած են: Ատոնք շատ կոկիկ տեսք ունին: Բայց մենք՝ մարդիկս կաղապարէն նոյն տեսքով դուրս չենք եկած: Իրականութեան մէջ մենք միասնուրիխն ենք: Մենք աւելի շատ նման ենք տարբեր շափի ու ձեւի քարերու: Ոչ մէկ քար շինհրապարակ չի հասնիր կատարեալ ձեւաւրուած՝ իր տեղը գրաւելու համար: Շինարարը պէտք է մանրացնէ ու ձեւաւրէ այդ քարերը, որպէսզի ատոնք ի վերջոյ կողք կողքի տեղաւորուին:

Կողք կողքի տեղաւորուելու համար մանրացնելու ու ձեւաւրելու գործընթացը կարող է շատ ցաւօտ ըլլալ, եւ գտնուելով քրիստոնեական համայնքին մէջ, մեզմէ շատ ժամանակ չի պահանջէր ասիկս հասկնալու համար: Ինչպէ՞ս հարմարուինք մեր բոլոր տարբերութիւններով հանդերձ: Աստուծոյ սքանչելի կառոյցին մէջ, որպէս քարեր, իրաքանչիւրս կը գտնուինք այս գործընթացի տարբեր փուլերուն մէջ:

Տկար հաւատք ունեցող մարդիկ նոյնքան թանկարժէք են Աստուծոյ համար, որքան ուժեղ հաւատք ունեցողները: Անոնք նոյնքան ապահով են Աստուծոյ սիրոյ մէջ, որքան ուժեղ հաւատք ունեցողները: Հարցն այն չէ, թէ որքա՞ն է մեր հաւատքը, այլ թէ մեր ունեցած հաւատքը ո՞ւր կը գործադրենք: Նոյնիսկ հզօր Աստուծոյ հանդէալ տկար հաւատքը կրնայ փրկել մեզ: Սակայն տկար հաւատքը պիտի խանգարէ մեզ՝ Աստուծոյ տուած կեանքը վայելելու համար:

Ի՞նչ նկատի ունի Պօղոսը տկար հաւատք ըսելով: «Սէկը կը հաւատայ թէ ամէն բան կրնայ ուտել եւ ան որ տկար է՝ կանանչեղէն կ'ուտէ» (հմք 2): Ենքադրութիւնն այն է, որ ուժեղ հաւատք ունեցողը կ'ուտէ այն ինչ կը սիրէ: Հնագոյն աշխարհին մէջ որոշ կրօններ կ'արգիլիհն միս ուտելը: Այդ կրօնական խոմքերուն հետեւող մարդկանց կը սրբեցնէին, թէ միս ուտելը կը դժգոհեցնէ իրենց պաշտած աստվածներուն: Այժմ, երբ այդ մարդիկ քրիստոնեայ դարձան ու սկսեցին եկեղեցի յաճախել, տեսան որ քրիստոնեաները Քրիստոսով ազատ էին միս ուտելու մէջ, եթէ ցանկանային այդ: Անոնք Քրիստոսի մէջ ազատութիւն ունէին եւ Աստուած անոնց ամէն ինչ տուած էր իրենց վայելի հանար: Այնուամենայնի, այս նորադարձները չկրցան ազատուիլ միս ուտելու մասին իրենց իին գաղափարներէն: Անոնք մերժեցին Աստուծոյ քոյլ տուածը: Պօղոսը այստեղ կ'ըսէ, թէ մանր կանոններով կաշկանդուիլը տկար հաւատքի ախտանիշ է:

Պօղոսը մանր կանոններու եւ կանոնակարգերու մէկ այլ օրինակ եւս կուտայ: «Սէկը մէկ օրը ուրիշ օրէ աւելի կը յարգէ, մէկն ալ ամէն օրը մէկ կը սեպէ. բող ամէն մարդ իր միտքը հաճեցնէ» (հմք 5): Կարելի է եզրակացնել, որ տկար հաւատք ունեցող մարդը օրերու նկատմամբ կասկածներ ունէր. օրերը կը դասակարգէր ըստ կարեւորութեան: Ուժեղ հաւատք ունեցող անձը կը հաւատայ, որ Աստուած ստեղծեց շարքուայ բոլոր օրերը, եւ որ պէտք է այդ բոլոր օրերուն մէջ Աստուծոյ փառը բերել: Պօղոսը Կողոսացիներուն գրեց ըսելով. «Ուստի ալ մէկը բող չդատէ՛ ճեզ ուտելու կամ խմելու կամ տօներու կամ ամսագլուխներու կամ շարաբներու խնդրով, որոնք գալու բաներուն շուրջն են, բայց բուն մարմինը Քրիստոսն է» (Կող. 2:16-17):

Միս ուտելու եւ շարքուայ մէջ օր մը սուրբ պահելու հարցը օրինակներ են, որոնց կ'անդրադառնայ Պօղոսը: Խրաքանչիր սերունդ կարծես իր ուրոյն խնդիրներս ունի: Մենք բոլորս կը ճանչնանք մարդկանց, ովքեր հաւատքի որոշ հարցերու նկատմամբ խիստ կեցուածք ունին, եւ կը խորիհմ թէ մեզմէ շատերը հաւատքի որոշ հարցերու վերաբերեալ անհշան նախապաշարումներ ունին: Ասոնք բացարձակ բարոյական հարցեր չեն, այլ մանր մունք հարցեր, գաղափարներ, որոնք մարդիկ կ'արտահայտեն իրենց հաւատքի մասին: Այս տպաւրութիւնը կայ, որ մանր-մունք կանոններու հետեւող անձնաւորութիւնը

գերհոգեւոր է, սակայն Աստուածաշունչը հակառակը կը սորվեցնէ: Մանր-մունք կանոններու հետեւողը տկար հաւատը ունեցող անձ է: Այդպիսիներ պէտք է Աստուծոյ օգնութիւնը խնդրեն, որ իրենց օգնէ անկեղծօրէն պատասխանել իրենց մասին կենսական նշանակութիւն ունեցող հարցերուն. «Արդեօ՞ք իմ պահած կանոնները Աստուծոյ հանդէաւ իմ ունեցած սիրոյս ու նուիրուածութեանս արտայայտութիւնն է, թէ՞ միջոց է, որուն կը կառչին Աստուծոյ համոզելու համար, որ ինձնով հաճութիւն ունենայ: Արդեօ՞ք սա ապացոյց է, որ իմ հաւատը բաւականաչափ ուժեղ չէ հաւատալու, որ Քրիստոսը բաւարար է զիս Աստուծոյ առջեւ արդար կանզնեցնելու համար»:

Այսպիսով, միմեանց ինչպէ՞ս կը վերաբերուին ուժեղ եւ տկար հաւատը ունեցող մարդիկ: Երրորդ համարը երկու միտք կ'ընդգծէ.

- Քրիստոսով ազատութիւն ունեցող ուժեղ հաւատքի մարդիկ իրենց մանր-մունք կանոններով ու քոյլատրելիի եւ անքոյլատրելիի մասին անվերջ քննարկումներով կը ճնշեն տկար հաւատը ունեցող մարդկանց: Վերջիններիս համար կարծես թէ երազանք ըլլայ այն օրը, որ պէտք է իրենք ալ սկսին վայել Քրիստոսով հասուն քրիստոնեայի ազատութիւնը:
- Տկար հաւատը ունեցող մարդիկ կը դատապարտեն ուժեղ հաւատք ունեցող մարդկանց: Անոնք չեն կրնար պատկերացնել, թէ ինչպէս կարելի է առանց իրենց մանր կանոնները պահպանելու լուրջ քրիստոնեայ ըլլալ ու քրիստոնեական կեանքն ապրիլ

Ինչպէ՞ս պէտք է այս մարդիկ վերաբերուին միմեանց: Պատասխանը ամփոփուած է 1-ին համարի բային մէջ: Ընդունեցէք: Յաճախ, երբ կը շփուինք մարդկանց հետ ովքեր մեր տեսակետներէն տարբեր տեսակետներ ունին, մենք կը հանդրութենք իրենց, բայց պայման չէ, որ կ'ընդունինք իրենց: Երբեմն իրենց կը մօտենանք թաքնուած օրակարգով մը՝ համոզելու ընդունել մեր տեսակետը: Այդ ժամանակ կ'ընդունինք իրենց: Թէ ինչպէս դիմացինք կ'արտայայտէ իր հաւատքն ու նուիրումը՝ ըլլայ կանոններով կամ առանց կանոններու, ատիկա մեր գործը չէ: Մեր գործը ուրիշներու հաւատքը զնահատելը չէ, այլ իրենց ընդունելը:

Աստուած մեզ չէ կանչած քշուառ կանոններու հետեւիլ: Ան կը կանչէ

մեզ մեր պատկերացուցածէն շատ աւելի լաւ կեանքի մը. նոր կեանք. նոր բազաւորութեան մէջ, որտեղ արդարութիւն, խաղաղութիւն եւ ուրախութիւն կը տիրեն:

Ահա թէ ինչու Քրիստոս մահացաւ, ահա թէ ինչու Քրիստոս կ'ապրի, եւ սա է այն սքանչելի կեանքը, որուն Ան կը կանչէ իւրաքանչիրիս:

Ուես Տիրլաւ

Ինչո՞ւ քաղցկեղը կը կոչեմ ի՞մ օրհնութիւնս

«Վասն զի մարմնին վարժութիւնը քիչ բանի օգտակար է, բայց աստուածաշտութիւնը ամէն բանի օգտակար է, որ թէ՛ ներկայ եւ թէ՛ ապագայ կեանքին խոստումը ունի» (Ա Տիմ. 4:8): Ես երբեք չեի գիտեր, թէ որքան կարիք ունէի Աստուծոյ Խօսքին իմ մէջս բնակելուն մինչեւ որ գրեթէ 13 տարի առաջ չ'ախտորոշուեցայ քաղցկեղով՝ Գլիտնի գնահատականով՝ 9-ը, իսկ PSA-ը՝ 73 (ներկայիս):

Քաղցկեղը ճանապարհորդութիւն է: Այն ամէնօրեայ զրուանք է Աստուծոյ հետ, եւ ես այն երբեք ոչինչով չեմ փոխանակեր: Ունաց համար քաղցկեղը սարսափելի հիւանդութիւն է, որը մահուան կը տանի, ուրիշներու համար այն ամօքալի հիւանդութիւն է, որը կը փորձեն գաղտնի պահել, ուրիշներ չեն ուզեր «Ք» տառը օգտագործել, եւ ատոր փոխարեն «սարսափելի հիւանդութիւն» եզրոյթը կ'օգտագործեն: Իսկ ուրիշներու համար այն անէծք է:

Անգամ մը «Քաղցկեղը իմ օրհնութիւնս է» վերնագրով յօդուած մը հրապարակեցի, եւ տիկին մը զանգահարեց զիս հարցնելու, թէ ինչպէ՞ս կրնամ քաղցկեղը օրհնութիւն անուանել: Ես իրեն պատասխանեցի ըսելով, թէ իմ քաղցկեղը ի՞մ օրհնութիւնս է: Թոյլ տուեք բացատրել, թէ ինչ նկատի ունիմ:

Քաղցկեղը կրնայ մեզի Աստուծոյ աւելի մօտեցնել, մենք կը սկսինք զինք բոլորովին այլ կերպով ճանչնալ: Յորի հետ միասին կրնանք

ըսել. «Ես քու մասիդ ականջով լսեր էի, բայց հիմա աչքս կը տեսնէ քեզ» (Յոթ 42:5): Բժիշկները երեք տարին պակաս կեանք գնահատեցին, բայց Աստուած այլ ծրագիր ուներ:

Դժուար ժամանակներուն մէջ այն բաներէն մէկը, որը կրնանք ընել՝ Անոր խոստումներէն կարչին ու զանոնք երեք բաց չքողնելն է: Սատանան գուցէ փորձէ խեղաթիւրել ճշմարտութիւնը մեր մտքին մէջ: Ընկերները թերեւս փորձեն նոյնը ընել: Մտերիմ ընկեր մը ունէի, ով ըսաւ. «Դադրեցն'որ ամէն ինչ, զոցէ՛ խանութդ, աւարտէ՛ ծառայութիւնն. զնա՛ եւ քեզի համար լողափին տուն մը զնէ՛ եւ ամբողջ օրը պառկիր արելին տակ»: Այս դեպքը եղած է 13 տարի առաջ, եւ եթէ ես ընդունէի իր խորհուրդը, ապա շատոնցուընէ մահացած պիտի ըլլայի:

Այս 13 տարիներու ընթացքին Յիսուսի համար ապրելու օրինութիւնը վայելած եմ: 15 անգամ Հայաստան ճամփորդած եմ, երեք զաւակներս ամուսնացած են եւ Աստուած օրինած է մեզ պարզեւելով հինգ քոռնիկ: Աւստրալիայի եւ Հայաստանի մէջ մեր ծառայութիւնը օրինուած ու ընդլայնուած է: Իմ ամէնօրեայ խորհրդածութիւններու ձայնագրութիւնները արդեն 500-է աւելի են:

Դեղամիջոցս 46 տարբեր կողմնակի ազդեցութիւններ ունի, եւ մինչ աստոնք կը մաշեն իմ մարմինս, սակայն ես ամէն օր նախանձախընդրութեամբ եւ նոր երգով կ'արքննամ: Երբեմն կը զարմանամ, թէ որ տեղէ՞ն կուգայ այս եռանդը: Տերը ինչպէ՞ս նման նախանձախնդրութիւն կը պարզեւէ: Խսկապէս Անոր ճամբանները անքննելի են:

Ես կոյր չեմ իրականութեան հանդէպ. ես կը տեսնեմ, թէ ինչ կը կատարուի մարմնիս հետ, բայց դուք պէտք է տեսնեք իմ հոգիս: Մեր տկարութեան մէջ է, որ կը տեսնենք Անոր օգործիւնը: Հետազօտութիւններոս արդիւնքները այդքան ալ ոգեւորիչ չեն, մարմինս կը տկարանայ, սակայն ներքին խաղաղութիւնը յարատեւելու ուժ կուտայ զիս: Այս պահին եօթը հիւանդութեամբ կը տառապիմ: Օրական 13 դեղահատ եւ 2 ներարկում կ'ընդունիմ: Ես զիտեմ, որ երկրի վրայ իմ օրերս համրուած են, բայց ես անհամբեր կը սպասեմ յաւտինեականութեանը՝ վայր մը, ուր հիւանդութիւն, ցաւ կամ արցունք չկայ:

Որքա՞ն վիճաբանած եմ Աստուծոյ հետ ըսելով. «Եթէ ես աշխարհ ստեղծելու ըլլայի, ապա երբեք քոյլ չէի տայ անոր մէջ դժուարութիւն-

ներ, ցաւ, հիւանդութիւն կամ մահ գտնուէր»: Եւ Աստուած պատասխանեց զիս յիշեցնելով, որ Ինը ճիշտ այդպէս ըրած էր: Ան Արամին ու Եւային դրաւ Եղեմի պարտէզին մէջ, ուր չկար ո՛չ ցաւ, ո՛չ հիւանդութիւն եւ ո՛չ ալ մահ: Այնուամենայնիւ, մարդիկ ձախողեցան, եւ մեր մեռքն էր, որ աշխարհը հասցուց այս անհանգիստ վիճակին: Սակայն Աստուած Իր սիրոյ ճոխութեամբ մեզ ուղարկեց Իր միածին Որդին, որպէսզի ով որ Իրեն հաւատայ չկորսուի, այլ յափտենական կեանքն ունենայ:

Ծառագայթ ընդունելու համար անհրաժեշտ է երկու շաբաթ առաւտեան ժամը 7:00-ին հիւանդանոցի նկուղը երթալ: Մարդիկ ահ ու սարսուո կը վերապին այնտեղ: Մէկը վերելակով կ'իջնէ նկուղը ու իր դէմք կը բացուի թոյլ լուսաւորութիւն ունեցող ցուրտ ու մեծ սենեակը, որուն մէջ պատուհաններ չկան: Աքոռները տեղադրուած են մեծ շրջանակի մէջ, որոնց վրայ նստած են ամէն տարիքի մարդիկ: Շատերը հիւանդանոցային զգեստներով են: Որդիներ գրկած են իրենց մայրիկներու տկար մարմինները, մայրիկներ գրկած են իրենց դեռահասներուն, որոնց տկար մարմիններու վրայ մազ չէ մնացած, յօնքեր չկան: Զոյնի պէս ճերմակ երեխանները կուլան: Ասիկա է ստորգետնեայ սենեակի մղձավանջը:

Բոլորս նստեցինք սպասարակին մէջ, ամէն մէկս վախցած հայեցրով դիմացինին դէմքին նայելով, կարծես թէ մտածելով թէ յաջորդը մեզմէ որուն կարգն է մահանալու համար: Կողքս նստած էր յիսունն անց տղամարդ մը, ով հարցուց զիս, թէ ինչպէս են գործերս: Մի քանի քառով փորձեցի պատմել իմ Տիրոջ հանդէա ունեցած հաւատքիս մասին: Ան ալ պատմեց, թէ ինչպէս կորսնցուցած էր իր աշխատանքը, թէ իր կինը բողած էր զինք, եւ իր ընկերները այլեւս չէին հետաքրքրութիր իմոնվ: Ըսաւ թէ, երբ բուժումն աւարտելէն ետք տուն կ'երթայ, կը բանտարկուի տան չորս պատերուն մէջ՝ մէկուսացած, ճնշուած: Յաւօք սրտի, ճառագայթ ընդունելու կարգն իրեն հասաւ, եւ մենք չկրցանք շարունակել մեր զրոյցը, բայց անոր յուսահատութիւնը մեծ ազդեցութիւն թողեց իմ վրաս:

Սիրելի՛ բարեկամ, որտե՞ղ ես այսօր: Ի՞նչ է քու պայքարդ: Տէր Յիսուսին ունի՞ս կեանքի մէջ:

Ստորգետնեայ սենեակի անկինին տեղադրուած էր առողջապա-

հութեան վարչութեան թերթիկներու սեղանը: Վերնազիրները զանազան էին, ամէն տեսալի քաղցենի մասին թերթիկներ կար: Ես ընտրեցի շագանակագեղձի քաղցենի մասին թերթիկը: Ետեսի էջի վրայ այսպէս գրուած էր. «Եթէ որեւէ հաւատքի պատկանող հոգեւոր անձնաւորութիւն էք, ապա խստօրէն կը խրախուսենք ձեզ հետեւիլ ձեր հաւատքին, քանի որ այն մեծապէս կ'օգնէ ձեզ»: Ես այնքան ցնցուած է այս տողերը կարդալով, քանի որ մարդիկ փորձած էին դպրոցներուն մէջ դադրեցնել սուրբգրութիւնը սորվեցնելն ու աղօթելը: Անոնք կը փորձեն ամենօրեւայ կեանքէն հեռացնել հոգեւոր բաներու մասին ցանկացած յիշատակում, իսկ հիմա, եթք մահուան մահճի վրայ ենք, անոնք կը քաջալերեն մեզ հենվիլ մեր հոգեւոր սկզբունքներուն:

Յիսուսը կ'ըսէ. «Եկէք ինձի, բոլոր յոգնած ու թեռնաւորուածներ եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ» (Մատթ. 11:28): Շատ դժուար է, եթք մարմինս չի գործէր եւ ուժու շուտ կը սպառի: Դժուարութեամբ ուրի կ'ելլեմ ու կը քալեմ: Ակասած եմ ձեռնափայտով քալել: Օր մը աղօթքիս մէջ այսպէս ըսի Տերոջը. «Հայր, ինչո՞ւ կտրեցիր իմ ձեռքերս»: Անոր անմիջական պատասխանը եղաւ. «Ես միայն խուզեցի քու թեւերդ»: Ես սկսեցի ծանր հեկեկալ: Երբ փորք տղայ էի աղաւնիներ կը պահէի. անոնց կրթելու գործընթացին մէջ կը մտներ անոնց թեւերը խուզելը, որպէսզի կողը մնային: Մեր տկարութիւններն ու հիւանդութիւնները մեզ աւելի կը մօտեցնեն Իրեն: Ասոնք կ'օգնեն մեզ կեանքը այլ տեսանկիւնէ տեսնել:

Պատասխանս հետեւեալը եղաւ. «Տէ՛ր, շնորհակալ եմ քու սիրոյդ համար»: Այո՛ բարեկամս, դուն նոյնպէս կրնաս զգալ, որ ձեռքերդ կտրուած են, բայց Տէրը պարզապէս թեւերդ խուզած է, որպէսզի մնանք միասին Իր մէջ մնանք:

Մեր ճանապարհորդութիւնը չի աւարտուած, եւ որքան աւելի մօտ ըլլանք Իրեն, այնքան աւելի կը ճաշակենք Անոր քաղցրութիւնը: Մեր յարթանակը Քրիստոսի մէջ է, եւ մեծ փափաքով կը սպասենք Իր ներկայութեան մէջ գտնուիլ: Օր մը ծունկի պիտի զանք Իր առջեւ ու մեծ ուրախութեամբ պիտի երկրպագենք զինք՝ ազատ ցաւէ, իհիանդութիւնէ եւ այլ դժուարութիւններէ: